

ՉԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՅ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՁ

Սեպտեմբեր 27, 28 և 29, Ուրբաթէն Կիրակի, ուրախութեան և խանդավառութեան կրկնակ առիթներ էին Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և Հաւատացեալ ժողովուրդին համար: Կիրակի առաւօտ, ըստ հին առմարի, տօն էր Վերացման Ս. Խաչի, և Ս. Յակոբեանց Մայր Տաճարը զգեցած էր տօնական օրերու հանդիսաւոր և խորհրդաւոր մթնոլորտ մը: Պատարադիւն էր Ամեն. Տ. եղիշէ Ս. Արքեպ. Տէրտէրեան, որ նախորդ օր կատարած էր երկու սարկաւազներու քահանայական կոչումը, և որ Կիրակի, Ս. Պատարադի ընթացին, պիտի ձեռնադրէր և օծէր դանոնք իրբն կուսակիցն քահանայ:

ԴՊՐՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԸԻՉՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 27 Սեպտ. 1974, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտուած երկկրկան ժամերգութենէն ետք, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպ. Ասլանեան ժառանգաւորաց Վարժաբանի քսանչորս աշակերտներու շնորհէյ զպրութեան չորս աստիճանները: Աշակերտները, Տաճարի մուտքին՝ նախ ընդունեցին եկեղեցիի ծառայութեան ատանջին խորհրդանշանները՝ բանտլին և աւելր: Իսկ եկեղեցիէն ներս, հաւատաւոր սիրտերով անոնք ստացան զպրութեան աստիճանները:

ՈՒՐԱՐԻ ՏԸԻՉՈՒԹԻՒՆ

Նոյն օրը, զպրութեան աստիճանի արւշտութենէն ետք, Լուսարարապետ Սրբազան Հայրը «Պահպանել»ով ուրար կրեւու արտօնութիւն շնորհէյ Ընծայարանի Առաջին դասարանի ուսանողներ՝ Սերոբ Գայէթէրեանի, Յակոբ Տուրսունեանի, Սիմոն Պալեանի և Պարոյր Մելքոնեանի:

ՉԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐՈՒ

Ապա, Լուսարարապետ Սրբազան Հայրը կիսասարկաւազութեան աստիճան շնորհէյ Ընծայարանի Երկրորդ դասարանի ուսանողներ՝ Ուրարազիր Թարութիւն Աթէշեանի և Ուրարազիր Հրանդ Շէրպէթեանի:

Իսկ յաջորդ օր, Երաթ, 28 Սեպտեմբեր, Ս. Պատարադի ընթացքին սարկաւազ ձեռնադրուելով՝ անոնք իրաւունք ստացան Ս. Աւետարանի ընթերցում, ինչպէս նաև խնկարկութիւն կատարելու:

ՉԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՐՕՆ ՔԱՀԱՆԱՆԵՐՈՒ

Կ Ո Ն Ա Մ

Երաթ, 28 Սեպտեմբեր, երկկրկան ժամերգութենէն ետք Ամեն. Պատրիարք Ս. Հայրը կատարեց երկու ընծայալներու կոչման արարողութիւնը Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, որ լի էր Միաբանութեան հոգեշնորհ հայրե-

ընդհատեցանք իրար: Ընծայեալներն էին Ընծայաբանի շրջանաւարտներ
Բարբ. Սարգիս Սարկաւազ Տաւադարեան և Բարբ. Համբարձում Սարկա-
ւազ Պալան: Խարտաւիւակն էր Լուսարարապետ Ս. Հայրը, աւրնթիւրակայ
ունենալով՝ Հոգւ. Տ. Վահան Վրդ. Թովալեանը և Հոգւ. Տ. Աղան Վրդ. Պալ-
իօղեանը: Խարտաւիւակ Սրբազանը վկայեց ընծայեալներու իմացական և բա-
րոյական պատրաստութեան մասին, որմէ վերջ Սմեհ. Պատրիարք Ս. Հայրը
տուաւ կոշման առաջին օրհնութիւնը. «Հեղուհն շնորհաց Ս. Հոգւոյն ծաւա-
լեսցի ի վերայ ձեր...»: Այդ ընծայեալները համոզումով և հաւատքով ուրա-
սանցին Ս. Գրիգոր Տաթևացիի կողմէ բանաձևւած Հայաստանեայց եկեղե-
ցիի հաւատամբը:

Ձ Ե Ռ Յ Ա Ք Ի Ր Ո Ւ Ք Ի Ւ Ո

Կերակի, 29 Սեպտեմբեր, տօն Վերացման Ս. Ոռնի, կատարուեցաւ
արեւիսյական ձեռնադրութիւնը երկու ընծայեալներուն, ձեռամբ Սմեհ. Պատ-
րիարք Ս. Հօր, որ նաև պատարագին էր:

Ճաշու գիրքի ընթերցումէն առաջ, խարտաւիւակ Լուսարարապետ Ս.
Հօր և աւրնթիւրակայ վարդապետներուն առաջնորդութեամբ ընծայեալները
հկան դէպի Տաճարին յառաջամասը, ապա, ձեռնադրութեան շարականներու
երգեցողութեամբ, անոնք ծնրագիր Ս. Սորան բարձրացան:

Դարձեալ ծնրագիր, անոնք դարձան դէպի Ժողովուրդը, աշխարհէ հը-
րամարման ի նշան իրենց բազուկները դուրսնելէն վեր պահած: «Աստուածա-
յին և երկնային շնորհ»ի երգեցողութեան պահուն դպիրներ «Արժանի են» կը
ձայնեն, մինչ ընծայեալները կը բոլորուն Պատրիարք Ս. Հօր առջև, որ իր
ձեռքեր խաչանիչ դնելով իւրաքանչիւրի դուրսին՝ կ'աղօթէ. «Ես դնեմ զձեռք
ի վերայ սրբա, և դուք ամենեքեան աղօթս արարէք զի արժանի լինիցի սա գաւ-
տիման քահանայութեան անսրբա պահել առաջի սեղանոյ Տևառն Աստուծոյ»:

«Ողջոյն»էն առաջ երկու ընծայեալներուն կը շնորհուի քահանայու-
թեան նշանակ սև փիլոնը, ապա կը շնորհուին եկեղեցական միւս զգեստները՝
սաղաւարտ, փորուար, շուրջառ, գօտի: «Սորհուրդ խորին»ի տպաւորիչ եր-
գեցողութեան միջոցին, ընծայեալները Ս. Սորանին վրայ քաշուած մարագոյ-
րին ետին կը դդեստաւորուին, քիչ ետք իրենց պայծառ ճակատներուն ընդու-
նելու սրբայոյս միւտներ:

Օծում նորնծաներու

Դպիրներ կ'եղանակեն «Առաքելոյ աղանոյ» հոգեգմայլ շարականը, և
Պատրիարք Սրբազան Հայրը իւրաքանչիւր նորնծայի ճակատն ու ափերը
կ'օծէ սրբալոյս միւտնով, նոյն պահուն իրենց նոր անուններով վերանշու-
լով զիրենք. — Սարգիս Սարկաւազը՝ Տ. Գեղարք Արեղայ, և Համբարձում
Սարկաւազը՝ Տ. Ասպետ Արեղայ: Ապա ձեռնադրիչ Սմեհ. Սրբազանը Ս. Պա-
տարազ մատուցանելու խորհրդանշիչ՝ Ս. Սկիհը կը փոխանցէ նորնծայ արե-
ւաներուն, որոնք հաւատացեալ բազմութեան կը թաշխեն իրենց անդրանիկ
օրհնութիւնը: Պատրիարք Սրբազանը դեղեցիկ և ներշնչուած քարոզով մը իր
երկու Հոգւոյ զաւակները կը յորդորէ հաւատարիմ մնալ Հայաստանեայց ե-
կեղեցիի դարաւոր և սուրբ աւանդութիւններուն, և ծառայիլ անոր իւրեւ ան-
շըկուն և հաւատաւոր մշակներ:

Ապա Ս. Պատարարը կը շարունակուի խորհրդաւոր մթնոլորտի մը մէջ, և աւարտին՝ հաւատացեալներ մօտենալով կը համբուրեն միւլտիսոսօ՝ աջերը նորընծաներուն :

Վեղարի տըշուքիւն

Երեկոյեան, ինչպէրացի հանդիսաւոր Անդաստանէն յետոյ, Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, ընթերցումներով և շարականներու երգեցողութեամբ Ամեն. Պատրիարք Ս. Հայրը կատարեց նորընծաներուն վեղարի տըշուքիւնը :

Նոյն իրիկուն, Միաբանական սեղանատան մէջ, պաշտօնական ընթրիք մը կատարուեցաւ նախադահլիճի մօտ Ամեն. Պատրիարք Ս. Հօր, որուն ներկայ եղան նաև Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի ուսանողները : Միաբանութեան կողմէ խօսք առաւ Ս. Թարգմանչաց Երկրդ. Վարժարանի Տեսուչ Հոգւ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարիկեան, որ շնորհաւորեց երկու նորընծաները : Եանուան Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի խօսեցաւ Տեսուչ Հոգւ. Տ. Աղան Վրդ. Պալիօղեան որ շնորհաւորելէ ետք նորընծաները, ըսաւ թէ անոնք իրենց ձեռնադրութեամբ գեղեցիկ օրինակ մը կը հանդիսանային Դպրեմանքի ուսանողութեան՝ նոյն ճամբուն հետեւելու և ծառայելու Հայց. Եկեղեցիին և Ժողովուրդին : Նորընծայ Հոգւ. Տ. Գեղարդ Արդ. Տաւուսլարեան իր և իր օծակից եղբոր կողմէ շնորհակալութիւն յայտնեց ներկաներուն, և խոստացաւ արդարացնել իրենց վրայ դրուած յոյսերն ու անկալութիւնները : Ամեն. Պատրիարք Ս. Հայրը շնորհաւորեց նորընծաները և մաղթեց հաւատարիմ մնալ իրենց սուրբ կարգին, յարատեւել և աշխատել ի պայծառութիւն մեր Ս. Եկեղեցիին :

* * *

Նորընծաները իրենց քառասունքը անցուցին Ս. Հրեշտակապետաց վանքին մէջ, վարժիչ-ուսուցիչ ունենալով նոյն վանքի տեսուչ Հոգւ. Տ. Վահան Վրդ. Թօփալեանը :

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԸՆԾԱՆԵՐՈՒ

Հոգւ. Տ. Գեղարդ Արդ. Տաւուսլարեան


Ծնած է Պէյրուք 1951ին, համեստ ծնողներու զաւակ՝ որոնք իր մանկութեանը մեռած են : Բազմաթիւ դժուարութիւններով ան յաջողած է նախնական իր կրթութիւնը ստանալ տեղւոյն Սահակեան վարժարանին մէջ. ապա, 1964ին շրջանաւարտ ըլլալէ ետք գիմած է և ընդունուած Պատրիարքարանիս Ժառանգաւորաց Վարժարանը, ներկայ Եանիսին աւարտած է Ընծայարանի դասընթացները :

Հոգւ. Տ. Ասպետ Արդ. Պալեան

Ծնած է Գամիլի (Սուրիա) 1953ին :

Ընտանիքը իր մանկութեան հաստատուած է Պէյրուք, ուր և ան ըստացած է իր նախնական ուսումը ազգային վարժարաններու մէջ :

1966ին գիմած է և ընդունուած Պատրիարքարանիս Ժառանգաւորաց Վարժարանը, որուն հնգամեայ շրջանը աւարտելէ ետք հետեւած է Ընծայարանի դասընթացներուն և շրջանաւարտ եղած ներկայ տարեշրջանի Եանիսին :



Երբ քմեղեղեղ կը կարգադրուի քմեղեղ :

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱԽԱԳՆԵՐՈՒ

Բարշ. Յարութիւն Սրկ. Աթէշեան

Ծնած է Տիգրանակերտ (Թուրքիա) 1954ին, ուր նաև ստացած է իր նախնական կրթութիւնը պետական նախակրթարանին մէջ: 1966ին ծնողքին հետ Հաստատուած է Պոլիս, և հետեւած Ս. Խաչ զպրեմիանքի դոտորնթացքներուն:

1967ի աշնան Երուսաղէմ գալով աշակերտած է Ժառանգաւորաց Վարժարանին, որմէ շրջանաւարտ ըլլալէ ետք այժմ կ'ուստանի Ընծայարանի Երկրորդ դասարանին մէջ:

Բարշ. Հրամդ Սրկ. Շերպէթեան

Ծնած է Պոլիս 1955ին, դաւակը Տէր Գեղամ Քաշանայի, այժմ հանգուցեալ:

Ծննդաւայրին Էսսայեան ազգային վարժարանին մէջ ստացած է իր նախնական կրթութիւնը, որուն հնգամեայ շրջանը աւարտելէ ետք ուսումը շարունակած է Միթիթարեան վարժարանին մէջ, 1968-69 տարեշրջանին:

1969 Սեպտեմբերին եկած է Երուսաղէմ եւ աշակերտած Ժառանգաւորաց Վարժարանին: Շրջանաւարտ ըլլալէ ետք անցած է Ընծայարան, և այժմ կ'ուստանի Երկրորդ դասարանին մէջ:

